

Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ, Տեղապահ Արքական Հայրը կատարեց վեղարի տըւչութիւնը Նորընծաներուն։ Պատշաճ ընթերցուածներէ և աղօթքներէ ետք, Արքազանը հանեց սարկաւագական զիմարկը անոնց զլուխէն ու պատկազարդեց զանանք կուսակրօնութեան խորհրդանիշը եղաղ վեղարսվ։ Տաճարը լեցնող բազմութիւնը դարձեալ ապրեցաւ հոգիւոր երանութեան պահեր։ Ապա Նորընծաները ուղղուեցան Ո. Յարութեան Տաճար, ուր պիտի անցնեն իրենց քառասունքի աղաժխարութեան օրերը, ուսանելով Ո. Պատարագի կարգերը։ Այս ըրջանին իրենց ուսուցիչն ու վարժին է Հոգ. Տ. Մաշոսց Վրդ. Բարիլուս. Եաւ։

Դուտանք իրենց համառօտ կենսագրութիւնը։

Հոգ. 8. Յովելի Արդ. Մամուտ ծնած է Աղեք քսանզրիս, 1907ին։ Կախակրթութիւնը սասանալէ ետք տեղույն Պարուսան վարժարանին մէջ յաճախած է Անգլիական զորոց ու ապա իր ուսումը կատարելազործած է Անգլիա։ Հմուտ է եւրոպական կարգ մը լեզուներու, ինչպէս նաև Արարեբէնի կրօնաւորելու փափաքք զգաւով իր մէջ, 1950ին եկած է Երուսաղէմ և ոյն տարին ստացած Արարակրութեան աստիճան։ Ժամանակ մը ծառայած է Ո. Յարութեան Տաճարին մէջ, ապա Ընդունուած է Ո. Աթոռոյու Դիւանատունը, որպէս զիւանազորի հայերէն թղթակցութեանց։ 1954 Օգոստ. 15ին, Տեղապահ Արքականէն ձեռնադրուած է Սարկաւագ։

Հոգ. 8. Մամբրէ Արդ. Մարզարեան ծնած է Եհսարիս, 1912ին։ 1918ին, սրբանալով, մտած է Առանայի և ապա Բարիգործականի սրբանացները, ուր մնացած է մինչև 1928։ Առեն մը աշխատած է Գէյրութի Փրանսական օգակայանին մէջ։ Չըազած է նաև զերծակութեամբ։ 1950ին եկած է Երուսաղէմ և Ընդունուած է Ո. Աթոռոյ ծառայութեան մէջ որպէս աշխատաւոր Միաքան։ 1951ին ստացած է Արարակրութեան աստիճան։ Ժամանակ մը ծառայած է ի Բեթղեհէմ և ի Ո.

Տակոր՝ որպէս օգնական լուսարարի։ Ասրկաւագ ձեռնադրուած է Տեղապահ Արքականէն, 15 Օգոստոս 1951ին։

Այսու, յանուն Տեղապահ Ո. Հօր, կը մաղթէ որ Նորընծաները ըլլան «Մշակ առանց ամօթոյ», ի փառա Հայց. Առաքելական Ո. Եկեղեցւոյ։

ՔԱՂԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՉԵՌԵԱԿՐՈՒԹԻՒՆ

Պատ. Տնօրէն Ժաղավոյ որոշումով, Տիար կեռ Առաջեանը, որ երկար տարիներէ ի վեր ծառայած է Ո. Տեղեաց մէջ, զոհացուցիչ իր զարգացմամբ և ժառայութեամբ, յարմարնկատուցաւ ձեռնադրուելու քահանայ, ի պէտո Ո. Տեղեաց ժամարաբութեան։

Եր. Ապրիլ 7ին, Բեթղեհէմի մեր Ո. Աստուածածնուայ Եկեղեցւոյ մէջ, Տիար կեռ ստացաւ զգրութեան և Սարկաւագութեան աստիճաններ, Դեր. Տ. Հայկացուն եպս. Արքանամեանէ։

Խեկ Ապրիլ 16ի Կէսօրէ վերջ, Նոյն Եկեղեցւոյ մէջ կատարուեցաւ Ահան Սրկ.ի քահանայական կոչման արարողութիւնը։ Յաջորդ օրը, Գշ. 17 Ապրիլին, ի ժամ Ո. Պատարագի և ի ներկայութեան կոկիկ բազմութեան մը, Գեր. Տ. Հայկացուն եպս. կատարեց յիշեալին քահանայական ձեռնադրութիւնը, ոճման պահուն վերակրնելով զայն Տ. Գրիգոր Քահանայ։ Խարտաիլակն էր Հոգ. Տ. Վարուեան Վրդ. Գապարաննեան։

Նորընծայ Տ. Գրիգոր Քյջ. Աւագեան ծնած է 1912ին Պուրկազ (Պուլկարիս), Յաճախած է Վառնայի Ազգային Ախակեան, Կախակրթարանը և աւարտած անոր Ընթացը ։ 1929-30 աշակերտած է Ո. Աթոռոյու Ժամանական Սարկաւագիրերու մէջ և հմտացած է ժամանակական արարողութեանց։

Տէր Գրիգոր պիտի ծառայէ Բեթղեհէմի Ո. Եննեղեան Տաճարին մէջ որպէս ժամարար։

ՃՈՆԴԻՒՑ ԹՐՅԱՆՑԱՆ ՄԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՍԱՐԳԻՍԱՆԱՅԻՆ

Նարաթ, 4 Օգոստոսի լուսաբացին, իր յաւիտենական հանգիստը մտաւ Ո. Աթոռոյու Մայրապետներէն Թրյանտա Սարգիսեան, որ տարիէ մը ի վեր անհանգիստ զիհակ մը ունէր։

Հանգուցեալը ծնած է Զէյթուն, 1883ին։ Արարատեան սրբանացի ԱՄյրիկէլ եղած է 4 տարիներ։ 1922ին եկած է Երուսաղէմ և ծառայած է Ո. Աթոռոյու մատակարարութեան ճիւղին մէջ որպէս տնտեսուչի։ 1938ին կ'ընդունուի Ս. Աւիտիս Մայրապետաց շարքէն ներ։

Թաղման կարգ կատարուեցաւ նոյն օրը Կէսօրէ առաջ ժամը 11ին։ Մայր Տաճարին կից Ս. Հաճարի միածին մատրան մէջ, Նախազահութեամբ Գեր. Տ. Հայկացուն եպս. Արքանամեանի և ի ներկաւէջմիածին մատրան մէջ, Նախազահութեամբ Գերեզմանատան մէջ։ յութեան բովանդակ Միաքանութեան։ Մարմինը ամփոփուեցաւ Համբ-թաղի զերեզմանատան մէջ։

Տէրը թող յաւիտենական հանգիստ պարզէ իր հոգիին։